

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1600 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Քրիստոնէական կրօնքին պաշտօնապէս ընդունումը 301 թուականին՝ հիմնական շրջադարձ մը ստեղծեց հայ ժողովուրդին հոգեւոր ու իմացական կեանքին մէջ։ Անիկա հզօր ագդակ մը դարձաւ նոր մշակոյթի մը ծնունդին, ծաղկումին եւ աննախընթաց զարդացումին։ նպաստեց հայ սեփական գիրերու եւ գլականութեան ծնունդին եւ ուժեղ ծաղկումին։

Հինգերորդ դարու սկզբնաւորութեան կը յայտնուէր Սեպապ Մաշտոց Վարդապետը, որ 405 թուականին ստեղծեց հայ ժողովուրդի լեզուին տառերը եւ ոգեղէն նոր շունչ հաղորդեց հայ մշակոյթին։

Գիրերու գիւտով Քրիստոնեայ Հայաստանի հոգեւոր առաջնորդներուն առաջին մտադրութիւնն ու մեծ քայլը եւ իրադործումը եղաւ ամբողջական Սուրբ Գիրքին հայացումը, որպէս ընդունիչ խափանուէր մեր եկեղեցիներուն մէջ օտար լեզուներու գործածութիւնը։

Ս. Սեպոպի եւ Սահակի հիմնական նպատակը եղաւ տալ Հայ Ազգին կրօնքի գերագոյն մատեանը՝ Աստուածաշունչը, իբր աղբիւր երկնային լոյսի. ան դարձաւ բանալին խորհրդաւոր գաղտնիքին որ իր հրաշագործութեամբ կորուստէ փրկեց մեր ազգը եւ զայն օժտեց սեփական մշակոյթով ու քաղաքակրթութեամբ։ Շնորհիւ անոր Հայ Ազգը ունեցաւ իր Գիրն ու Գրականութիւնը, միակ եւ գերագոյն ազդակը իր գոյութեան փրկութեան։

Մեր թարգմանիչները բացի մշակութային ծառայութենէն, աւելի վճռական դեր կատարեցին Հայոց եկեղեցւոյ ինքնուրոյնութեան ապահովման եւ Հայ ժողովուրդի ազգային դիմագիծի պահպանումի գործին մէջ։

**Գիրերու գիւտով,** Աստուածաշունչի թարգմանութեամբ ու Հայալեզու եկեղեցական արարողութեամբ հող նախապատրաստուեցաւ ազգային մշակոյթի ստեղծումին եւ յետագայ դարերու ճակատագրական ալեկոծութիւնները դիմագրաւելու համար:

Ուումանացի պատմագէտ-արեւելագէտ Փրոփ. Նիքոլա Եորկայի կարծիքով «Աստուածաշունչի Հայերէն թարգմանութիւնը, ասկէ 17 գալեր առաջ, հոգեկան մեծագոյն յաղթանակներէն մէկն է՝ որ ո՞րեւէ ժողովուրդ մը կընայ տարած ըլլալ մարդկային պատմութեան մէջ»:

**Գիրերու գիւտը մէկ պարագայի եւ վիճակի մը ստեղծումը չէր,** այլ գարերու ցաւի ու ծարաւի ստեղծումն էր, որ կու գար Հայագդի սրախ խորերէն: Հայ եկեղեցւոյ առօրեայ մտահոգութիւններուն մէջ Մեսրոպ Մաշտոց դարձաւ ազգային գիտակցութեամբ տոչորուած յանձնառու եկեղեցականը, որ իր հանճարով ու ստեղծագործութեամբ եղաւ Հայ կեանքի դոյատեւման իմաստուն ճարտարապետը:

Հայուն հինն ու նորը, անցեալն ու ապագան հաղորդակցութեան մէջ կենառնակ պահող չղթայի օղակները միայն ու միայն Հայ գիրերն են: Հայը կը մեռնի այն ժամանակ երբ մեռնի մեզի համար անցեալը, զոր չենք կրնար կարդալ ու մեկնել վկայ միջազգային պատմութիւնը եւ մեր անթիւ գրացի ու հեռաւոր ազգերը, հզօր ու բազմաթիւ, որոնց տխուր անունը եւ յիշատակը միայն կը կարդանք՝ մահուան եւ ունայնութեան մէջ թաղուած:

Հայ գիրին մէջ կը կեղրոնանայ, կը խորհրդանշուի ամբողջ մտաւոր կեանքը մեր ցեղին՝ իր արդիւնաւորութեան ամենապահագան ձեւերով:

Եթէ մեր ազգի պատմութեան մէջ մեծագոյն ու անջնջելի յեղափոխութիւնը փնտուենք, 1600 ամեայ շարունակական ապրումին եւ յաղթանակին մէջ միշտ անծերանալի եւ միշտ բեղուն՝ Հայ Գիրի հրաշքն է, անսման ու եզական, Հայու ինքնութեան եւ ազատութեան դրօշը:

Երեսունվեց տառեր որ մեզի Աստուածաշունչ մը տուին ոսկեղէն՝ թագուհի թարգմանութեանց, որուն նախանձով կընայ նայիլ ամէնէն քաղաքակիրթ ազգն անդամ:

Այդ տառերն էին որ մեր գիմաց բացին քաղաքակիրթ աշխարհին գրատուններն ու դիւնանները. մեր երկրին մէջ ծովացաւ

անսպառ հարստութիւն մը, որուն վրայ մեր լուսամիտ հայրերը աւելցուցին իրենց տաղանդին տուրքը: Մեր հունձքը օրէ օր աճեցաւ ու հասունցաւ եւ գարձաւ նախանձելի. եւրոպացի գիտնական ու մեղուածան արեւելագէտներ մինչեւ օրս կը շարունակեն պեղել մեր գանձերու հանքերէն, միշտ նոր գեղեցկութիւններ աշխարհ բերելով:

Հայը բունութեան տակ յաճախ ստիպուեցաւ լքել հայրենի տունն ու քաղաքը. սակայն իր հետ տարաւ իսկական մեծութիւն մը, անբունաբարելի սեփականութիւնը, իր գաղափարը, իր հանձարը: Այս կերպով միայն կրցանք ամէն ինչ մեզի հետ տանիլ եւ ամէնուրեք մեզի տուն ու հայրենիք կերտեցինք՝ մեսրոպեան տառերուն պաշտամունքը մեր հոգիներուն մէջ պահած:

Շնորհիւ թարգմանչաց սերունդի եւ անոնց յաջորդող մշակոյթի գործիչներու վաստակաշատ աշխատանքին՝ հայութիւնը մնաց միշտ զինուած. հայ դպրոցը կը մնայ կանգուն, հայ մամուլը կը շարունակէ իր երթը, հայ բեմը կը ծաղկի, երաժշտութիւնը կ'արձանագրէ նորանոր նուաճումներ:

Հայութիւնը օտարացումի եւ ձուլման ճգնաժամ կ'ապրի, օտար լեզուներու եւ մշակոյթի յորձանքին սպառնալիքին տակ անհրաժեշտ է ուրեմն որ մեր հայեացքն ուղղենք դէպի մեր փառաւոր անցեալը՝ հոն գտնելու համար խարիսխը մեր անվկանդ յոյակուն, և 36 տառերու տախտակամած լաստը մեր փրկութեան, որոնցմով միայն կրնանք յաղթական ելլել կեանքի եւ մահուան պայքարին մէջ:

Հայերէն լեզուն շղթան է, որ բոլոր հայերը իրարու կը կապէ: Իր երկուհազար տարուան հնութեամբ, ամէն օր նոր գոյն մը կը ստանայ եւ կը զարդարէ մեր մշակոյթի անդամանը:

Թարգմանիչները յեղաշրջեցին ամբողջ մեր ժողովուրդի ճակատագիրը Գիրի ու գրականութեան ճամբով:

Մեսրոպ Վարդապետի եւ իր գործակիցներու կատարած աշխատանքը կը մնայ անկրկնելի ու անփոխարինելի:

Մեծութիւնը այս աշխատանքին կայացաւ իմբային աշխատանքին մէջ եւ պսակուեցաւ յաջողութեամբ:

16 դարեր առաջ թարգմանչաց սերունդը հայացուց իր ժամանակի եւ նոյնիսկ նախաքրիստոնէական շրջանի դասական հեղինակներու գործերը, հրաւիրելով ընթերցողը դուրս գալու իր ժամանակէն:

**Այսօր** անոնց օրինակը պէտք է ուղեցոյց ըլլայ մեզի նոր երկնումներու ու թարգմանական աշխատասիրութիւններու, ծրագրուած ու կազմակերպուած ճիգերով։ Հարկ է ընդլայնել սահմանները թարգմանութեան եւ ընթերցողին ճաշակն ու հետաքրքրութիւնը առաջնորդել ընկալելու համաշխարհային գրականութիւնը։

**Մաշտոցեան** թարգմանչական շարժումը հայ ժողովուրդին վերածնունդը աղաղակող ճշմարտութիւնն է։ Քաղաքական գործողութիւն մը՝ որ իր ժամանակին մեր ժողովուրդին մտաւորական անկախութիւն պարգետող մեծարժէք հարստութիւն մը եղաւ եւ որուն համար, այս շարժումը տասնվեց դարերու հայ ժողովուրդի բոլոր սերունդներուն անվերապահ գնահատանքին եւ յարգանքին արժանացաւ։

**Այսօր** կը պայքարինք մեր հայկական ինքնութիւնը պահելու, եւ մեր փափաքն է տեսնել յաջորդ սերունդներուն հայկականութեան բարեխուն կեանքը։

Հայ դպրոցը այն հաստատ ու կայուն պատուանդանն է որուն վրայ ինքնավատահ կերպով պիտի կանգնին յաջորդ սերունդները մեր ժողովուրդին։

**Մեր** ազգապահավանման բոլոր տեսակի ճիգերն ու զոհողութիւնները կ'արդարանան երբ հայ ընտանիքներէն ներս մանուկներու շրթներուն վրայ հարազատօրէն հնչէ Մեսրոպաշունչ հայոց լեզուն։

Նոր սերունդը միայն Հայ դպրոցին մէջ հայ տառերով ու հայ խօսքով պիտի կարենայ պատուաստուիլ իր ցեղի մայր ծառին։

Հայ Եկեղեցին իր վանքերով ու անապատներով, դարձաւ դպրոց, դարձաւ արուեստանոց ու դարձաւ համալսարան։

Հայ Եկեղեցին էր, որ գերագոյն երկունքով մը իր մէկ զաւակին ձեռքով լոյս աշխարհ բերաւ մեր Գիրը. ու դարերով գուրգուրաց անոր վրայ, իր չունչովը ոգեւորեց, իր սիրով ջերմացուց ու բեղմնաւորեց. ու անով խօսեցաւ Աստուծոյ հետ, անով գրեց ու երգեց, անով պատմագրեց, անով ճառագրեց ու նկարագրեց։ Եւ ահա շնորհիւ իր անվկանդ հաւատքին, ի գին իր անգին զոհողութիւններուն եւ հակառակ հուրին ու սուրին, այսօր աւելի քան 25.000 հայ գրչագիրներ հունձքը կը կազմեն հայ աշխարհին։

**Մեր ազգն ու Հայրենիքը երախտապարտ է մեր եկեղեցւոյ հանդէս, որ մեզի համար եղաւ ապաւէն. ունեցաւ իսկապէս բացառիկ դեր մը, եւ արդիւնաւորութիւն մը չափազանց մեծ եւ կարեւոր:**

Գիտակից այս նուիրականութեան մենք ալ որպէս Հայ ազգի խոնարհ ծառաները կը խոնարհինք Ս. Սահակի եւ Մեսրոպի պաշտելի անձերուն դիմաց Հայ Գիրերու անզուգական պարգեւին համար:

Այս յոբելեանին առիթով մեր առջեւ կը բացուի 1600 ամեայ Ոսկեղէն դուռը, ուր կը մտնենք երկիրած պաշտամունքով, վերանորոգելով մեր ուխտը՝ փարելու Հայ Գիրին, ապրեցնելու եւ յաւերժացնելու զայն, որպէսզի ապրի եւ յաւերժանայ անով Հայութիւնը ամբողջ:

Թարգմանչաց յոբելեանը կը հրաւիրէ մերօրեայ հայ սերունդը անխաթար պահելու այս ժառանգութիւնը, ծաղկեցնելու զայն, ծառայելով անոր ամենայն նախանձախնդրութեամբ ու անսակարկ նուիրումով:

Հայ Մշակոյթին կառչելու հրամայականը ազգային գիտակցութիւն է ու պարտաւորութիւն: Միայն այս պարտաւորութեան յանձնառութեամբ է որ կրնանք երաշխաւորել մեր գոյապայքարը:

Խմբագրութիւն